

ԲԱՆԱՍՔԵՐ

ԱՄՍԱԲԵՐԹ

ԳՐԱԿԱՆ ԵՒ ԳԻՏԱԿԱՆ

| | | |
|-----------------------|--|-----------------------------|
| <i>Ե ՏԱՐԻ</i> 4903 | <i>Տարեկան՝ 15 ֆր. = 6 ռլ.</i> <i>= 3 դոլար :</i> | <i>ՄԱՐՏ</i> <i>Թիկ 3</i> |
|-----------------------|--|-----------------------------|

ԿԵԼԻԿԻԱՅ ԿԵԼԻԿԻԱՅ ԿԵԼԻԿԻԱՅ ԿԵԼԻԿԻԱՅ

ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ

— — —

Կիլիկիա՝ որ մասնաւորապէս կեղրոն մ'եղաւ Հայոց մտաւորական կեանքը արտայայտող՝ իր բազմաթիւ վանքերով, իր գիտնական եւ գըրական մեծ գէմքերով, իր ճարտար եւ արուեստագէտ գրիչներով, վերջապէս, մտաւորական կեանքը կազմող իր բոլոր համայնքով եւ այսպէս Հայոց Պատմութեան մէջ գրաւեց դիրք մը, որ ուսումնասիրութեան համար անսպառ բովք մըն է: Բաց ի քաղաքական պատմութեան մթերքէն, Կիլիկիա ունի Եկեղեցական պատմութեան մէջ ա'յնպիսի նիւթեր, որոնք պէտք եղածին պէս չե՛ն ուսումնասիրուած դեռ: Հայ. Եկեղեցին իր ամենէն տագնապալից եւ միանդամայն իր ամենէն փառաւոր շրջաններն ունեցաւ Կիլիկիոյ մէջ, Հոռոմ (= Յոյն) եւ Փոանկ (= Լատին) Եկեղեցիներուն վերաբերութեամբ: Հայ. Եկեղեցին իր հիմակուան վայելչութիւնը Կիլիկիոյ կ'պարտի. Ներսիսիաններու եւ Գրիգորիսեաններու վերածնիչ ճաշակն ու գործունէութիւնը յառաջ բերին այդ վայելչութիւնը:

Կիլիկիան, սակայն, ո'րչափ բախտաւոր է իր քաղաքական ու անդադրական պատմութեան մասին, ա'յնչափ դժբախտ է իր եկեղեցական պատմութեան մասին: Եւ իրական դժբախտութիւն մըն է այս որովհետեւ գրչի եւ մատի այդպիսի փայլուն մէկ կեղրոնին մէջ կարծես չէ՛ գանուած մէկը: որ իր Եկեղեցւոյն անցքերը, անոր կաթողիկոսներուն կեանքը դրի առնէր: Այդ դժբախտութիւն յուսահատական երեւոյթ մը կ'առնէ մա'նաւանդ, երբ կ'մօտենանք 1441 թուականին, Հայոց Կաթողիկոսական Աթոռին շուրջը յուզուղ խնդիրներուն մամանակները: Հայ Եկեղեցւոյ Պատմութեան այս ամենակարեւոր դարա-

գլուխներէն մէկուն վրայ պատմագիրը կ'ապչի բոլորովին։ Այրարատեան Աթոռը եւ Կիլիկիոյ Աթոռը, իրենց՝ կերպով մը վերջնական դիրքն ու տեղը կ'չինեն երբ մէկ կողմէն Հայոց Կաթողիկոսը, Գրիգոր Թ. Մուսաբէկեանց, կ'մնայ իր Աթոռին վրայ Կիլիկիոյ մէջ եւ չուզէր էջմիածին երթալ, եւ երբ միւս կողմէն Կիրակոս Վիրապեցին Հայոց Կաթողիկոս կ'ընտրուի էջմիածնի մէջ։

Այն տարիէն (1441) ի վեր Կիլիկիոյ Կաթողիկոսութեան պատմութիւնը հետաքրքրական նոր հանգամանք մը կ'առնէ, վասն զի Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը թէ՛ ըստ Ինքեան արժէք մ'ունի իրը լրացուցիչ մասը Հայ. Եկեղեցւոյ պատմութեան եւ թէ՛ իր յարարերութեան մէջ Մայր Աթոռի հետ, ի'նչպէս նաեւ Վասպուրականի (Ախթամարի) Կաթողիկոսութեան հետ, Երուսաղէմի Պատրիարքութեան հետ, եւ վերջապէս, Պոլսի Պատրիարքութեան հետ, որուն պրաւած զիրքը Հայ. Եկեղեցւոյ պատմութեան մէջ շա'տ կարեւոր է, որովհետեւ Հայ. Եկեղեցւոյ կառավարութեան մէջ Մայր Աթոռէն եւ Կիլիկիոյ Կաթողիկոսութենէն աւելի գործունեայ զեր մը սատնձնեց հետզհետէ։ Քաղաքական գէպքերու բերմունքն էր այդ եւ արդիւնքը կ. Պոլսի նուաճման՝ Ֆարինի պէս աշխարհակալի մը ձեռքով։

Կ. Պոլսի Պատրիարքութեան ծագումը «որ շատ հետի չէ՝ 1441էն, այսինքն՝ միայն խան Տարի եաքը, 1461ին, բայց՝ չուտ ծաւալեցաւ իր ազգեցութիւնը Թուրքիոյ Հայերուն վրայ։ Մա'նաւանդ երբ Թուրքեր, Պարսիկներ եւ Ծուսեր այլեւայլ պատերազմներու արդիւնքով ազգեցին Հայ. Եկեղեցւոյ կառավարական ձեւին վրայ եւ այսպէս երբ Մայր Աթոռ, նախ Պարսիկ ու Ետքը վերջնապէս Ծուսաց գերիխանութեան ներքեւ մատաւ եւ յարարերութիւններ գժուարացան Թուրքիոյ հետ, Պոլսի Պատրիարքութիւնը բնականօրէն զօրացաւ Թուրքիոյ մէջ։ Եւ հետզհետէ իր վարչութեան տակ առաւ նոյն իսկ Մայր Աթոռոյ թէմերը, ի'նչպէս նաեւ Կիլիկիոյ թէմերը, որոնք մինչեւ ինկիւրիւ եւ Պոլիս կ'ատարածուէին։

Պոլսի Պատրիարքութեան արդի դիրքը թէեւ ըստ ձեւին Սպապետութիւն մըն է Թուրքիոյ Հայոց համար, բայց իրապէս Պարիարքութիւն մըն է որ Թուրքիոյ Հայոց Ազգային-Եկեղեցական գործերը կ'վարէ։ Եւ Հայոց Կաթողիկոսը, իբր հոգեւոր գլուխ Հայ. Եկեղեցւոյ, Թուրքիոյ Հայոց հպիսկոպոսները կ'ձեռնադրէ, միւռոնը կ'օրէնէ եւ Եկեղեցական ամենակնճոտ խնդիրները միայն — զոր օրինակ ամուսնական ինդիրներ եւն. — կ'անօրինէ։ Եւ որպէս զի Հայոց Կաթողիկոսութեան իշխանութիւնը պահուի զգալապէս եւ յարգուի Թուրքիոյ մէջ, Պոլսի Պատրիարքը իրը փոխանորդ կ'ներկայացնէ Հայոց Կաթողիկոսը։ Եւ այս անուանական փոխանորդութեան հետեւանքով գաղրեցան էջմիածնի Նուիրակութիւնները Թուրքիոյ մէջ։ Նուիրակներ, որոնք Հայոց Կաթողիկոսը կ'ներկայացնէին եւ Հայոց Կաթողիկոսութեան իրաց

շունքները (տուրքերը) կ'հաւաքէին : Այդ տուրքերը թուրքիոյ մէջ շատո՞նց դադրած են իսկապէս իրը թեմական պարտք կամ պտղի . եւ ասոնց տեղ գանձանակներ ու ինքնաբերական նուէրներ կան հիմայ :

Պոլսի Պատրիարքութիւնը , ուրեմն , Հայ . Եկեղեցւոյ կառավարութեան մէջ մեծ փոփոխութեան մը պատճառ եղաւ եւ այս փոփոխութիւնը կարծենք թէ շա՞ւ ալ օգտակար եղաւ : Որովհետեւ Պոլիս թուրք տիրապետութեան տակ մտնելով , Ֆաթիհի խելացի կարգադրութեամբ կեղրոն մը եղաւ գործունեայ Հայերուն ալ : Պոլիս իր աշխարհագրական բացարձակապէս միակ դիրքովը , թո՞ղ քաղաքականը , տընտեսագիտական կոռւան մը պիտ' ըլլար Եւրոպիոյ եւ Ասիրյ փոխագարձ արտածութիւններուն ու ներածութիւններուն : Եւ այս իսկ պատճառաւ վաճառական Հայեր , որոնց համար ծով ու ցամաք նշանակութիւն չունէր , կանուխէն սկսած էին Վոսփորի ափերը չափել : Ջուղայեցիք , որ հայ վաճառականութեան տարածումը եւ յաջողութիւնը Ասպահան եւ անկից ալ Հնդկաստան , Վենետիկ տարին փայլեցուցին , Սեւ Ծովը չէին կրնար չգնահատել : Քէֆէն (Կաֆայ)՝ գրաւեցին վաճառականական յաջողութիւններով : Իսկ Քէֆէ՝ Պոլսի առումէն՝ ալ յառաջ՝ իր վաճառականները հաստատած էր Պոլսի առեւտրական մեծ արուարձանը , Պալաթիան . ուր նշանաւոր եղան Քէֆէցի հայ վաճառականներ , ի՞նչպէս իրենց նաւերով ու ապրանքներով : Նոյնպէս իրենց եկեղեցիներով : Պոլիս հիմայ՝ իր Ղալաթիոյ Ս. Լուսաւորիչ եկեղեցին Քէֆէցի հայ վաճառականներուն կ'պարախ :

Պոլիս . անշու՛շտ . իր բոլոր յարմարութիւններով իրեն պիտի քաշէր հայը ամէն կողմէրէ : Երբ մէկ կողմէն արդէն սկսած էին Հայք հաստատուիլ Պոլսի մէջ եւ երբ միւս կողմէն Ֆաթիհ կ'քաջալերէր Հայերը եւ Պոլսի մէջ նոր գաղութներ կ'հաստատէր եւ իրենց կուտար Պատրիարք մըն ալ , մնացած զիւրին էր այլ եւս : Քիչ ատենէն Պոլիս իր առեւտրական եւ սեղանաւորական ամենէն կարեւոր գործերը Հայոց ձեռքին մէջ պիտի տեսնէր : Հայք յառաջ պիտի երթային եւ իրենց հաստատամտութեան , աշխատասիրութիւնն եւ հնարամտութեան շնորհիւ նոյն իսկ Օսմանեան կառավարութեան պիտի ծառայէին , իրը ամիրայ կամ սեղանաւոր . իրը խորհրդական . իրը գիււնագէտ . իրը նախարար . իրը պաշտօնեայ , եւն . եւն :

Պոլսի Պատրիարքները այս յաջողութիւններու մէջ պիտի զօրանային ներքնապէս եւ երթալով պատրիարքութիւնը անհրաժեշտ պէտք մը պիտ' ըլլար Թուրքիոյ Հայոց համար . մանաւանդ ա'յն քաղաքական փոփոխութիւններու հետեւանքով : որոնք , ինչպէս ըսինք վերը , Մայր Աթոռին վրայ ալ ազդեցին :

Եթէ Պոլսի Պատրիարքները ներքին կուներով չզբաղէին եւ՝ Պատրիարքական Աթոռը խաղալիք չընէին ամենէն տուրին կիրքերու :

որոնց յիշատակութիւնը ա' յնքան արատաւոր է որ մարդ կ'ամչնայ աւառնց վրայ անդրագառնալու , աւելի բարձր դիրք մը պիտի շինէին Պոլսի Պատրիարքութեան համար՝ Հայ. եկեղեցւոյ վարչութեան մէջ :

Որովհեաւեւ Պոլսի Պատրիարքութեան ներքին ակարութիւնները , Կաթողիկոսական Աթոռներու այլեւայլ պատճառներով տեսակ մը չէզոքացումը՝ ա' յնպիսի տիտուր վիճակի մը մէջ բերին հասուցին Հայոց եկեղեցին որ Եկեղեցին կառավարելու . համար աշխարհականներ ուաքի ելան եւ հաստատեցին կամ հաստատել տուին Սահմանադրութիւնը : Ա՛յ մնացածը գիտենք :

Եթէ քիչ մը ծանրացանք Պոլսի Պատրիարքութեան վրայ՝ սանկ նիւթէն շեղելու ձեւով մը՝ պատճառը ա' յն է որ այս բոլորը կապ ոււնին Կիլիկիոյ Կաթողիկոսութեան հետ . եւ այս կապը շա'տ սերտ է պատճականապէս :

Եթէ Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը ակարացաւ եւ իր գոյութիւնը պահեց շա'տ ճշճիմ պայմաններու մէջ , պատճառը , անխուսափելի պատճառը , Պոլսի Պատրիարքութեան ծագումն էր : Եթէ Պոլսի Պատրիարքութիւնը՝ իբր նոր կազմակերպութիւն պիտի զօրանար , եթէ իր դիրքը պիտի պահէր , եթէ իր գործունէութիւնը պիտի ունենար , իրեն պէտք էր նոր կալուած մը , նոր գետին մը : Այս գետինը գտաւ նա'՝ Կարողիկոսական երկու Արքուներու սահմանազիսն վրայ . երկու կողմէն աղտղ շինեց իր ոտիմ եւ ուրիշ կերպ յէ՛ր կրնար ընել :

Ա' յն ատենէն ի վեր Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը զործ ունեցաւ Պոլսի Պատրիարքութեան հետ , որ նոր զարգացած երիտասարդի մը պէս կ'ուզէր ամէն կողմ վազել , գործել . մերթ ծանր եւ փիլիսոփայական հայեացքով , մերթ յախունն եւ արհամարական վիճակով մը :

Առոյց է որ այդ ծանր եւ փիլիսոփայական հայեացքը երկար . շա'տ երկար ատեն ունեցաւ Պոլսի Պատրիարքութիւնը հանդէպ Կիլիկիոյ Կաթողիկոսութեան . ա' յնպէս որ գրեթէ բնաւ խնդիր չունեցան իրարու . հետ , հետեւաբար ո'չ ալ Մայր Աթոռոյ հետ . ընդհակառակը բարեկամական լաւ յարաբերութիւն մ'ունեցան , ի'նչպէս որ կ'վայելէր Աւետարանի քարոզիչներուն . այնպէս որ Կիլիկիոյ Կաթողիկոսներէն Պոլսի Պատրիարքական Գահը բազմողներ եւ Պոլսի Պատրիարքներէն ալ մա'նաւանդ Կիլիկիոյ Կաթողիկոսութեան կոչուողներ շատ եղան :

Պոլսի Պատրիարքութիւնը իր բարեկամական ղերը զուհց Գէորգ Մկրտչեան երկար մաքառումներու . որովհեաւեւ Մայր Աթոռոյ եւ Կիլիկիոյ Աթոռին մէջանեղ պաշտօնապէս յուզուած այդ խնդիրները իսկապէս անձնական էին երկու Կաթողիկոսներուն (Գէորգ Դ. ի եւ Մկրտչ Ա. ի) համար եւ կուգար Պուրաայի եւ Եղիպատոսի առաջնորդական խընդիրներէն : Այս պարագան ո'չ ոք նշմարած է . որովհեաւեւ խնդրին բոլորովին պաշտօնական գոյն մը տրուեցաւ . երաւասութեան կամ գերա-

գահութեան շլացուցիչ դոյնը : Եւ Ներսէս Պատրիարք (Վարժապետեան), որ այդ խնդրին ամենէն տաք յուզուած ատենը գործին գլուխն էր, Գէսորդ Կաթողիկոսի յանդդնութիւններուն եւ Մկրտիչ Կաթողիկոսի յամառութիւններուն մէջ մնացած, նոյն իսկ իր Կիլիկիոյ Կաթողիկոսէն ձեռնադրուած եպիսկոպոս, իր անկեղծ միջնորդութիւնը չկրցաւ կատարել եւ կարծես Գէորդ Կաթողիկոսի դէպ ի Կիլիկիոյ Աթոռը տածած ատելութիւնները իր վրայ ալ շեշտել չտալու համար՝ ուղեց հաճելի ըլլալ Մեծազործ Կաթողիկոսին : Եւ այն օրէն մինչեւ հիմայ Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը աչք չբացաւ . ա'յնքան գէշ ազդեցութիւն ըրաւ բարեկամական յարաբերութեանց այդ ձեռով խանգարումը երեք աթոռներուն վրայ : Բայց հիմայ անցան ա'յն ատեններ ու այնպէս խորհողներ, եւ այսօր նոյն իսկ Մայր-Աթոռէն Հայոց Կաթողիկոսն է որ ուղղակի ազգին ցոյց կուտայ Կիլիկիոյ Աթոռին պէտքը եւ Պոլսի Պատրիարքութիւնը կ'ստանձնէ իր պարտքը հանդէպ Կիլիկիոյ :

Սահմանադրութիւնը, որ Պոլսի Պատրիարքութեան անկումներուն ծնունդն է եւ յաղթանակը աշխարհական մտքին՝ եկեղեցւոյ վարչութեան մէջ, բնաւ չէ՝ միջամտած Կիլիկիոյ Կաթողիկոսական գործերու կարգադրութեան :

Աննշան պարագայ մը չէ՝ ասի . եւ Սահմանադրութեան հեղինակները տգիտութեամբ չէ՝ որ Կիլիկիոյ Կաթողիկոսութեան վրայ չուզեցին խորհիլ :

Պոլսի Պատրիարքութեան արդի դիրքը Կիլիկիոյ Կաթողիկոսութեան գործերուն մէջ, հետեւանքն է, սակայն, Սահմանադրական եռանդներու :

Կիլիկիոյ Աթոռը Աջպահեան ցեղի ձեռքը մնացած էր իր ժառանգութիւն :

Պէտք է խստովանիլ որ այս ցեղը անմոռանալի ամենամեծ ծառայութիւններ ըրած է Կիլիկիոյ հայ եկեղեցիները կառավարելու . եւ Աթոռը չէն պահելու համար, Պարզապէս նահատակութիւն մըն է այդ ցեղին կեանքը, որ, անշուշտ, վերածնութեան մը պիսի նուրիբուէր, եթէ գժնդակ եւ խոռով ժամանակի մը բարքերուն չզոհուէր :

Աջպահեաններուն տկարացումը եւ տկարութեան հետեւանքով յառաջ եկած անտանելի զեղծումները Պոլսի Պատրիարքութեան վրայ պարագ դրին որ իր ձեռքը կարկառէ Կիլիկիոյ Աթոռին, Առաջին անգամ կարկառեց իր ձեռքը, պատուիրակ մը դրկից Ատանա եւ Մկրտիչ Եպ. Վէֆսիգեանը Կաթողիկոս ընտրուեցաւ ժողովրդական քուէօվ . ասի սահմանադրական ուղղութիւն մըն էր, որ օրէնք եղաւ ալ եւ Մկրտիչ Կաթողիկոսի վախճանումէն ի վեր նոյն օրէնքն է որ կ'գործադրուի Պոլսի Պատրիարքութեան հսկողութեան տակ :

Ինչպէս որ կ'տեսնուի այս ընդհանուր հայեացքէն, Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը շատ կարեւոր խնդիրներ ու յարաբերութիւններ ու-

նեցած է եւ պիտի ունենայ թէ՛ Մայր Աթոռոյ եւ թէ՛ մա'նաւանդ Պոլսի Պատրիարքութեան հետ , եւ սակայն , այս խնդիրներն ու յարաբերութիւններն ալ գիտնօրէն քննուած , զառւած եւ պատմագրուած չե՛ն տակաւին :

Ըսինք արդէն թէ Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը չունի իր պատմութիւնը եւ եղածն ալ կորսուած է :

Ո՞րչափ գիտենք 1441էն ետքը Կիլիկիոյ մէջ իրր պատմիչ կ'յիշատակուի Այնթապցի Յովկաննէս Կաթողիկոս , Բարերարոյ մականունով ծանօթ . որուն , սակայն , գործը կորսուած է : Կրնանք ենթագրել որ կարեւոր գործ մ'եղած ըլլայ ա՛յդ . զոնէ իրր պատմութիւն ժամանակակից քաղաքական դէպքերուն :

Ետքը կ'յիշուի Աջպահեաններէն Եփրեմ վարդապետի — ետքը Կաթողիկոս — գործը , որ աւելի գաւազանագիրք մ'է քան թէ պատմական ամբողջ գործ մը :

Եփրեմ Կաթողիկոս գրասէր եւ ընթերցող անձ մէ՛ , չափաւոր գըրչով մը մեկնած է Յովլանու . Մարգարէութիւնն ալ Անտիոքի Առաջնորդ Թէոդորոս վարդապետին խնդրանքովլը . այս մեկնութեան կցած է յիշատակարան մը , որ թէեւ կարճ՝ բայց շա՛տ կարեւոր է . որովհետեւ Գարւիէլ Կաթողիկոսին նահատակութիւնը եւ իրենց կրած վշտերն եւ մասսամբ ալ իր կաթողիկոսութիւնն ու հալածանքները կ'պատմէ :

Եփրեմ Կաթողիկոսի մեզի հասած գործը — Գաւազանագիրքը — թերի կ'երեւի եւ պատմական յայտնի սխալներ ունի եւ գործը իր մեզի հասած վիճակին մէջ մեծ պէտք մը չլիցնէր Կիլիկիոյ Կաթողիկոսութեան պատմութեան մէջ :

Եփրեմէն ետքը ես կ'յիշեմ Պէրսէրեանի քանի մը յիշատակութիւնները Կիլիկիոյ վերաբերութեամբ :

Գէորգ-Մկրտիչեան պայքարներուն պատմութիւնը գրած է Մատթէոս Եպոս կամ Խմբիրեան , 1881ին . Հայրապետուրին Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ եւ Աղքամար ու Սիս խորագրին տակ եւ 1288 մանր էջերու մէջ : — Այս գործը պատմութենէ մ'աւելի կէս մը pamphlet մընէ . կէս մըն ալ ոլոմուգ մը : Այս գործը նոյն ատեն նմոյ : մըն ալ է Ազգ . Երեսփոխանական ժողովին Առենագրութեանց . որոնք իրր աղբիւր պիտի ծառայեն , անշուշտ . ուսումնասիրելու համար ա՛յն խնդիրները , որոնք յուզուեցան երեք Աթոռներու մէջ եւ մասնաւորապէս Պոլսի Պատրիարքութեան եւ Կիլիկիոյ Կաթողիկոսութեան մէջ :

Հսել է որ չէնք չնորմք պատմական գործ մը չունինք , որ մեզի պատմէր Կիլիկիոյ Կաթողիկոսութեան եւ Կիլիկիոյ Եկեղեցիներու վիճակին վրայ զոնէ 1441էն ետքը . որ ճշգրտօրէն պարզէր մեզի Կիլիկիոյ յարաբերական խնդիրներուն գծուարութիւնները :

Բայց կ'կարծենք որ գծուար չէ՛ Կիլիկիոյ Կաթողիկոսութեան պատմութիւն մը գրել , եթէ բանասէրներ ու գրասէրներ , պատմագէտներ

ու հնախօսներ , ո՞ւր որ ալ կան . հրատարակեն իրենց քով գտնուած ո՞ւ եւ է յիշատակարան (document) , այսինքն՝ կոնդակ , նամակ , ձեռագիրներու յիշատակարաններ , պատմական հատուածներ եւն . եւն . եւն . , վերջապէս ի՞նչ որ Կիլիկիոյ համայնքին կ'վերաբերի , Այս մասին հաւանաբար աւելի ճոխ են էջմիածնի , Երուսաղէմի , Վենետիկի (Ս. Ղազարու) Մատենադարանները (1) : Նթէ ասոնց ցուցակները հրատարարակուած ըլլային Վիհննայի Միհթարեան Հարց Մատենադարանի ցանկին պէս , հրմա ուրիշ կերպով պիտի ընէինք այս կոչումը :

Այս նպատակով է որ մենք կ'հրատարակենք մեր քով գտնուած նամակ մը եւ հետզետէ պիտի պատրաստենք ի՞նչ որ կ'անցնի մեր ձեռքը՝ առանց ժամանակագրական կարգի :

Այս նամակը չեմ յիշեր ուսկից ընդորինակել տուի , տարիներ առաջ . ո՞չ թուական ունի . ո՞չ ալ բնադրին վրայ տեղեկութիւն կայ :

Նամակը կ'զրէ Մեծն Կիրակոս , Կիլիկիոյ Կաթողիկոսը . Աջպահներուն ամենէն փառաւոր դէմքերէն մէկը , որ Սոոյ Վանքին վերջին շինողն է ամուր եւ հոյակապ չէնքերով : Իր ազգեցութիւնն ու երախտիքը շա'տ մեծ եղած է Կիլիկիոյ մէջ , այնպէս որ իր անուան յիշատակութիւնը մնացած է Պատարագի ատեն «Գոհութիւն եւ Փառաբանութիւն» քարոզի յիշատակութեանց շարքին մէջ :

Կիրակոս Կաթողիկոս իր շինութիւններուն զբաղած ատեն կ'ամբաստանուի չարամիտներէն իրը ապստամբական ամրոցներու շինող մը եւ Պոլիս կ'բերուի , եւ Պոլսի մէջ արդարութիւնը երեւան կուզայ . Կաթողիկոսը կ'մոռնայ իր վշտերը ու կ'վերադառնայ իր Աթոռը . Այս նամակը կ'զրէ Պոլսէն էջմիածնին , Եփրեմ Կաթողիկոսին , եւ ամփոփ տեղեկութիւն կուտայ իր վիճակին վրայ , բարեկամական ու եղբայրական եւ Սուրբ Գրոց պատկերներով օծուն փոխարերութիւններով արտայայտելէ ետքը իրենց յարաբերութիւնները :

Այս նամակը , եթէ չեմ սխալիր , ի՞նչպէս որ ըսուած էր ինծի , Փէշաբմալճեան Գրիգոր Պատուելիի գրչէն ելած է , Կանոնաւոր եւ զարդարուն ոճը՝ ժամանակին գրական ճաշակին ալ արտայայտութիւնն է :

«ԲԱՆԱՍԽՐԻ սիրով պիտի հրատարակէ Կիլիկիոյ պատմութեան վերաբերեալ այսպիսի յիշատակարանները :

Վ.

* * *

Ենորհածիր պարզեւաց Հոգևոյն Քրիստոսի մարմնուղէն տաղաւար եւ իմանալի հրոյ սիրոյն Աստուծոյ կենդանախարոյկ բուրվառ Տն . Տն . Եփրեմի գերագահ . . . ի Սրբոյ Աթոռոյն էջմիածնի մնապատիւ եղքօր մերոյ ընտրելոյ ողջոյն ե՛ւ սէր ե՛ւ խաղաղութիւն բազմացի :

(1) Վենետիկ ունի ձեռագիր մը , զոր Ալիշան գործածած է ՍիՍՈՒԱՆի համար : Երանի՝ թէ այդ գործը հրատարակուէր :

Ամբաւազօր Հոգին Այ., որ էութեամբ իւրով ամենուրեք եւ յամենայնի է՛ միշտ՝ ի ցուցանել զհաճութիւն քաղցրութեան կամաց քոց առ սիրելիս իւր ։ արտաքին եւ զգալի նշանո ի մէջ մատուցանէր ։ յայտարարեալ լինել ի նոսա ոչ ըստ առաջին օրինակի իրեւ Տէր միայն եւ Արարիչ նոցին. եւ նախախնամող, այլ նոր եւ սքանչելի ներգործութեամբ. իրեւ յատակ բարերար եւ պարզեւատու առատ ողորմութեան :

Զի աւանիկ որ էր անդոտին յառաքեալսն իրեւ յարարած իւր նախախնամութբ. եւ փչմամբ ազգակցին իւրոյ տպաւորեալ էր շնորհօք առ ի իմանալ զգիրս, եւ թողուլ զմեզս յաւել եւս իջանել ի վերնատունն զգալի նշանակօք լեզուաց հրեղինաց ի հրեղէն լեզուն՝ լեզուք (?) նոցա հանգչելով, զի գերապանչ եւ առաքելահրաշ ներգործութեամբ զլինել իւր ի նոսա ածցէ ի ցուցակութիւն :

Ապա եւ վեհանձնութիւն Զեր որ հոգւով էր մեզ հոգւով եւ մտօք եւ բնակեալ իսկ էր անխարդախ սիրոյ ի սենեակ սրտի մերոյ, այժմ զզալի նշանակօք ողջունածիր նամակի եւ մեծապարզեւ ընծայից, որ եհաս առ մեզ ձեռամբ Տն. Մկրտիչ Արքեպիսկոպոսի մերս սիրելոյ եւ պաշտօնակցի, նոր եւ գերապանծ ներգործութեամբ եցոյց զեկաւորութիւն քոյ առ մեզ հոգւով եւ հանգչել ի սիրտս մեր բարեյօժար սիրով :

Այս բաժակ բերկրութեան յառատաբաշխ աջոյդ մատակարարութեանէ պարզեւեալ արբոյց մեզ զինի ուրախութեան :

Այս ցող լուսակայլակ յիմաստասէր կամացդ պարարտութենէ անձրեւեալ զուարթացոյց զտագնապեալս տապով աշխատութեան : Այս հողմանուշակ ի ծաղկախիտ բուրաստանէ բարեմանութեան քոյին շնչեալ զովացոյց զտառապիհալս վշտօք դառնութեան. այն ձայն ցնծութեան հոգենորոգ խօսնակիդ հնչեալ ի լսելիս, զարթոյց զօրհնաբանս գոհացող լինել զքումզ հարազատութիւնդ :

Ահա ի ծաղմանէ նշուլից լուսափայլ սիրոյ անձնաւորդ արփոյ՝ զկենդանապիք կերպարան հոգւոյդ ազնուութեան ի գեղ պատկերի զիմաց պատճէնիդ իրեւ ի ջինջ հայելի ակներեւ տեսեալ, սքանչացայ աղաղակելով, որպէս լուայ նոյնպէս տեսի եւ անպայման բերկրութեամբ հոգւոյ որպէս ի նոր կեանս յափշտակեալ անմոռնչ բարբառով ի խորս սրտի գոչել սկսայ: Ո՞վ մեծի շնորհի աջոյն բարձրելոյ: ո՞վ անսպառ հոսանաց աղբերն խաղաղութեան: ահա գետ արփիափայլ յառաջ խաղացեալ ի ծոցոյ երկնարերձ լերինն Մասեաց, արբոյց ոոոգեաց կենդանաբուղիս վասկօք զնովիտն Տօրոսի:

Այսուհետեւ ծաղիկք հոգեւորք բուրեն զանուշահոտութիւն իւրեանց եւ տունքը բանականք առատացուցանեն զքերս արմտեաց, լերինք մածեալք օծութեամբ Հոգւոյն, դաշտք պարարտացեալք պարզեւօք կենաց, իրեւ հարսունք լուսածինք զեղափայլ պճնեալք ի զարդ վայելչութեան ։ պայծառանան սքանչելի փառօք եւ փեսայքն խորհրդա-

կանք յարեւու հարեալք զիսորանս իւրեանց՝ թագ ի զլուխ պանծացեալ ճեմին յառագասան լուսոյ . ձայն երգոց նուագարանաց իմաստից եւ դիտութեան հնչէ ներդաշնակեալ ի խնջոյս հոգեւորս եւ սեղան բարելից կենարար վարդապետութեան յագեցուցանէ զքաղցեալս եւ զկարօտեալս եւ մինչդեռ յայնպիսի կենաւխրախոյս բարեբանու թիւնս՝ թերկեալ լիաւ բախտիկ զանձն իմ վարկանէի , յանկարծակի գրոհեցան ի վերայ իմ խուժանք կրից վշտաց գառնութեան :

Վասն զի միծանուն բդեշին Բորիոյ գրեալ էր ամբաստանութիւն զմէնջ ի դուռն արքունի թէ ապստամբութիւն մսաբերէ եւ ահա այս ութ ամ է : զի պատրուակաւ շինութեան վանից , կառուցանէ զամբոց միծ ի Սիս , աշտարակս անմատչելիս եւ բրգունս բարձրաբերձս ի նմա հաստատեալ . եւ զհայկազուն բնակիչս Զէյթուն քաղաքի , որք անդստին թեկն ածեն ընդդէմ արքայի : գնացեալ միաբանեաց ընդ իւր եւ զհամազգիս իւր , որ ի Կիլիկիա , յինքն յանկուցեալ հանդերձեալ է վտարանջել եւ իթէ ոչ վաղվաղակի կարճեսցի ի կենաց՝ աշխատ առնէ զմեզ պատերազմաւ :

Ուստի եւ առաքեալ էր յարքունուստ հրովարտակ առ բդեշին Գերմանիկ քաղաքի , փութանակի ունել զմեղ հնարիւք եւ անհրաժեշտ մասնուամբ բառնալ ի կենաց եւ զԱթոռն Սուրբ յարեւու արկանել հիմ՝ իրբեւ զամբոց ապստամբաց եւ քաղաքն Զէյթուն ամենայն բնակչօք հանդերձ մասնել ի սուր եւ ի գերութիւն :

Այն ինչ ի պէտս նպաստից շրջէաք անկասկած յայնոսիկ կողմանս , կոչեաց զմեղ բդեշին եւ ծանոյց զնրամանն արքունի . յայնժամ բազում բանիւք աղաչանաց եւ միջնորդութեամբ բարեկամաց առւեալ ի նմա ծածուկ զամենայն զոր ունէաք առ մնզ զռակի եւ զարծաթ եւ զհանդերձը պատուականս եւ զայլ եւս արծաթ բազում , զոր շտապ տագնապաւ ժողովեցաք ի հաւատացելոց անտի , հազիւ հազ կարացաք հաճել զնա , զի վասն այսր գրեսցէ ի Դուռն արքունի եւ մինչեւ ի դարձ պատասխանուոյ սպասեսցէ :

Որպէս զի եւ մեք ժամ գտեալ ծանուսցուք գրով առ իշխանաւորս ազգիս մերոյ : զի դարման ինչ աղէաիցս գտանել մարթացմն ոչ վասն անձինս ազատութեան , զոր պարտ իսկ եմ զոհել ըստ քաջ Հովուին պատկերի վասն փոքր հօտիս , որոյ կարգեցայ տեսուչ , այլ վասն Սրբոյ Աթոռոյս , որ հանդերձեալ էր կործանել իսպառ , եւ վասն բազմութեան բիւրաւոր հաւատացելոց Զէյթուն քաղաքի , որ մաանելոց ին ի կերակուր սրոյ :

Փութանակի հասեալ մահաշունչ լրոյ ապաժոյժ աղէտիցս ի Կոստանդնուպօլիս հանդերձ գրովք մերովք , ափշութիւն կալաւ զիշանաւորս : եւ բարեջան փութով Սրբազն պատրիարքէն զաղագս հնարից ազատութեան մերոյ եւ բազմութեան հաւատացելոց՝ ի խնդիր եղեն գտանել

Աստ էր տեսանել զգթութիւն Ա.յ. եւ զառաա մարդասիրութիւն նորա . զի որ ոչ ննջէ պահապան Խսրայէլի ամենատեսակն զթութք . հայեցաւ ի մնացորդս ժողովրդեան իւրոյ եւ արթունն ուղղութեան օգնականութեամբ մեծաւ , որուն ոչ այն ունէաք , յաղագս հոսացեալ կարծելոյ ի մէնջ , քազցրացոյց զսիրտ աւագորերոյն արքունի :

Եւ եկն եհաս հրովարտակ ի Գերմանիկ եւ ոստիկան ի Դրանէն եւ ածին զմեզ ի թագաւորեալ քաղաքն եւ տարեալ առ րէիզ էֆէնարին եւ առ փոխանորդն Եպարքոսին եւ առեալ մեծամեծ պատմութեան՝ հարցին զայսր ամենայնէ եւ ծանուցեալ զանմեղութիւն մեր առաքեցին ի Պատրիարքարան , կալ մնալ առ ժամանակ մի , տալով յոյս ազատութեան ի վտանգէս , եւ տակաւին կամք յայսմ վիճակի , ակն ունելով ներուղութեան հրովարտակի , դառնալ անդրէն ի կիլիկիա :

Եւ թէպէտ ո՛չ ախորժէի սովին հնչեցուցանել պարէտիւ զիթարեր (բօթարեր ?) լուր կրից դառնութեան ի լսելիս խոնեմագունդի , զիտելով քաջ , զի առ հագեկից սիրոյ եղբայրութեան մերոյ յաւելուն քեզ ցաւս ի վերայ ցաւոց քոց :

Զի որ վշտանամքս ի մարմին յերկրէ յերկիր վարեալ ի սպանդ որպէս պարտական մահու , Դու ինքն զսոյն զայս տագնապ անըմբերելի կարեկից զթով կրեալ ի հոգի ըստ իրաւանց հարազատ սիրելութեան , առաւել քան զմեզ վշտանաս անշուշտ :

Բայց քանզի օրէնք ճշմարիտ բարեկամութեան պահանջէր որպէս ի կիրա ցնծութեան , նոյնպէս եւ յաղէտս տառապանաց բաժանորդ առանել զայն , զոր սիրեն ի սրտէ , որպէս զի մի հոգի յերկուս մարմինս բնակեալ ցուցցի :

Մնամ ապաքէն ընդունական աղօթից Սրբութեան Զերոյ եւ միեղէն եղբարց Սրբոյ Աթոռոյդ կարօտեալ յամենայնի .

Կիրակոս Կաթողիկոս Տանն Կիլիկիոյ
ի Կոստանդնուպոլէս

